

Պատմեան Ծառը

2128



Ա.Տ.Ա.Ա.Յ.Յ. ԱՐԱՐԱՏ

241
թ - 24

241

Բ-24



Միշրան Խ. ԹԱՊԱԳԵԱՆ

ԱՏԱՆԱՅԻ ԾՆՆԴԵԱՆ ԾԱՌԷ

Հ. 2001

Տպագրութիւն

Վ. Խ. Հ. Տէր-Եերսկեան

Կ. ՊՈԼԻՍ

1910



2010

ԱՏԱՆԱՅԻ ԾԱՆԴԵԱՆ ԾԱՌԸ

Այս ընդ Հայոց իշխանութեան ժամանակ հայ քաղաքական պարտ է առաջակա ծառական գործութեան առաջակա ծառական գործութեան
ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՌԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՌԱՅԻ
ԼՈՐՏ ՊԱՅԱՐԱՅԻ
(Զայլս Հարօլս)

Քաղաքակիրթ ու մարդասէր (!) Եւրոպացիները չեն
որ «Ծննդեան Ծառ» ունին միայն : Թշուառ Հայ ժողովուրդն ալ ունի իր «Ծննդեան Ծառ»ը, որուն սազարթները՝ սեւ, իսկ պատովները կարմիր են . . . : Հայոց «Ծննդեան Ծառ»ը հովանաւորող երկնքը՝ արտասուածից պատրաճնք մըն է . իսկ զանի բուսցնող հողը արիւնաշաղանգ Գերեզման մը . . . , որուն պահապանը դժոխային ու վատթար Խուժանն է : Ա. լ Բնչ փոյթթէ կախաղանաներ բարձրանան այդ արիւնաներկ ու գերարտուր Ծառին շուրջը : Դեռ Եւրոպականէն սա՛ տարբերութիւնն ունի որ գաղաններն իսկ կրնայ քարացնել՝ հազարաւոր Հայ կոյսերու դիւային պլծումն է այն, ա՛լ չեմ խօսիր այն բիւրաւոր զոհերուն վրայ, որոնք իրենց փոսին մէջ գէթ հանդիսատ կը քնանան յաւիտենական մոռացնքի մը մէջ անէացած . բայց հափափուած Հայ կոյսմբը . . . ա՛հ, դեռ կը սրբապղծուին անոնք Ազատութեան Հրեշտակի արգուեան հսկողութեամբն իսկ : Մեր «Ծննդեան Ծառ»ին պատովները կարմիր են . բայց ո՛չ այն կենսունակ կարմիրը, որ արեւուն բոսոր այտերէն վրա կը կաթէ : Սարսափի ու քարացումի կարմիրն է այն, ուրկէ Հայութեան սեւ ճակատագիրը կը ցոլայ իր բովանդակ պատմութեամբ, պիտի ըսէի, վկայաբանութեամբ, զի մենք գրեթէ պատմութիւն չունինք, պատմութիւն մը՝ ուր

61034-ա/



3479-43

քաղաքակրթութեան քաղաքոխները միայն իյայտ գան
և ոչ թէ գժոխալուր ՏՐԱՄՆԵԲ : Տրամ մըն է Հայոց
Պատմութիւնը, զոր այսօր պատկերացած կը տեսնեմ
«Ծննդեան Ծառին» վրայ : Նաև բուսաբանութեան մէջ
չկայ ծառ մը, որ այնքան վիթխարի ու բաղմանդի ըլլայ ,
որքան Ատանայի Ծառը, որուն մեծութեան ոչ Պաօպապ և
ո՛չիսկ երկրաբանական ածխացած ծառերը կը հաւասարին .
Ատանայէն մինչեւ Կիլիկիոյ բոլոր քաղաքները չէ՝ որ կը
տարածէ ան իր արխինոս ուղէները, այլ համայն Հա-
յութեան սիրտին ալքը, պիտի լսէի նաև՝ մարդկութեան ,
եթէ գոյութիւն ունեցած ըլլար երբէք մարդասիրութիւն-
ըստած պատրանքը, որով Ալտին ալ խաղաց մեր ճա-
կատագրին հետ :

Քանի որ այդպէս է, երազենք, զի երազն է մեր
բաժին :

Երկինքն ու երկիր 1909ի Ապրիլի մահասփիւռ զի-
շեր մը ըսլն իրարու . — «Այսպիսի Ծառ չէինք տեսած ,
ծառ մը՝ որուն տերեւները ցօղի աեղ մարդկային արիւն
ու արցունք կը կաթին, իսկ անոր պատուղները՝ խուժա-
նային Տրամի մը խացումն են. հրաշալի Ծառ մը՝
որուն ներքին վիշտէն աստղերը կրնան մարիլ . . .»

Այսպէս զրոյց կընէին երկինք ու երկիր իրապէս
անկարեկիր : Իսկ Աստուած հան չէր : Քրիստոս գեռ իր
վիմափոր գերեզմանին մէջ կը նմէր, մինչ Հոգին Սուրբ՝
արեան հեղեղի մը վրայ ծփայող յօշոտուած բիւրաւոր դի-
ակներու վերեւ սաւասնող լրաբեր աղաւնի մը՝ որ իր
սարսափին խոյս կուտար . . . : Ա՛լ ի՞նչ մնաց . նենդամիտ
եւրոպան, որ թէրեւս Արդարութենին հալածական կը
խուսափէր գիւանագիտութեան նեղուցէն, եղան մը
փոխարկուած : Բայց ի՞նչ փոյթ, Ծառը արխինակաթ

պառողներու ցաւագին բնուան տակ ընկճած «Օգնու-
թիւն . . . օգնութիւն . . . , օգնութիւն . . .» կ'աղաղակէր
աղիողորմ, Նիոպէի մը վիմաստառող վիշտով . մինչ դիւա-
նագիտութիւնը Տորոսի բարձունքներուն վրայ ֆուքպօլ կը
խազար . . . : Թէրեւս Հայ գոներու բողոքարկու վլուխ-
ներով : Նոյն զրասիրց դիւանագիտութիւնն էր որ, Ծո-
վը՝ իրեւ արեւելեան բեհեղ կը չափէր . բայց մեթրը իր
ձեռքը մնաց շահախնդիր ժառանգորդներուն մէջ յայսնի
անհամաձայնութեան մը պատճառաւ : Ճիշտ այդ միջոցին
էր որ, Արդարութիւնը «մարդկային խղճի մանր» զրեց
Ծառի տերեւներուն ու բունին վրայ — եւ քաղաքա-
կըրթութեան ճակտին : Մեռած էր մարդկային խղճը :

Բ.

Բայց ի՞նչ կ'ըսեմ, վազը Ծնունդ է, ու ևս խոր-
հըրդառութիւններու Հովտին մէջ կը մոլորիմ : Տեսէ՛ք,
եթէ չէք հաւասար, հազարաւո՞ր, հազարաւո՞ր Որբեր ու
Որբուհիներ կըսպասին «Ա. Ծննդեան Ծառին» շուրջը :
Յանկարծ աչքիս զարկաւ սա մահասարսուռ վերաառու-
թիւնը՝ «Բայց Աստուծմէ, թո՛ղ ոչ ոք մօտենայ այս
նուիրական Ծառին, անկէզ Մորենին է այս, որուն
Մոլսէսը գեռ չէ ծնած . . .» արձանագրուած էր Ծառին
աղգապարփակ բունին վրայ, կարմիր չէլն տառերը՝ այլ
աեւ՝ Գոհերու ու կոյսերու ճակատագրին չափ :

Որբերն ու Որբուհիները՝ Ծննդեան Ծառին կը նային
ու կը նային . . . բայց Ծնունդի ինքնաբեր ժափտն ալ
սառեր է, անոնց գալիքանար երեմներուն վրայ, այն
երեսներուն՝ որ սարսափի պատճութեան արտասուալից է-
ջերն են : Կը նային անոնք, բայց մեր և ձեր նայելուն չէ

Նմանիր այդ մահասքօղ նայուածքը, որ Զգացողին սիրաը կրնայ յաւիտենապէս հրդեհել : Ա՛ն, որպիսի՛ սեւուում, որ ատրաշէկ հեղոցի մը պէս կը ծակէ սիրադ : Ո՛հ, թշուառները կը նային դեռ, ո՞վ չի գիտեր թէ իրենց սիրելիները կը փնտուն անոնք : Յորչափ ասլին, պիտի յարած մնան այդպէս գէպի խոէալ Ծառի մը՝ ուրկէ իրենց սիրելիները պիտի վերածնին՝ ապրիլին . . . : Աւա՛զ . . . կը նային տակաւին մինչ ճրագալոյց է, անհուն գթութեան Ծնունդը նշուլող կանթեղները վառուած են, մինչ հեռուէն՝ հրեշտակները հովիւներուն հետ «Փառք ի Բարձուն» կ'երգեն : «Մահ ի Բարձուն» կ'եղերերգեն դժժախտ գոհերու հոգեհատորները : Չայն մը — «Հրամմեցէք սիրունիկ գաւակներս, ճաշի հրամմեցէք, Ծնողեան սեղանը պատրաստ է .»

— Բայց ո՞ւր են մնր ծնողքները, քոյրերը եւ քաջ եղբայրները՝ հարցուցին միաբերան, որքերն ու որբուժիները, գէպի միսացող աւերակներուն նայելով :

— Վերը, երկինքն են . . .

— Երկինքն ալ Ասանա կայ, ու հոն մեղի կըսպասեն, յարեցին թշուառները՝ իրենց աչքերէն վաղած արցունքը խմելով : Աւերակներէն դուրս կը պոսթկար Արցունքի Ծնվ մը, զոր Սուզի Գիշերը գրկած էր մօր մը պէս :

— Վայ բերաւ սո՛յն Չայնը, տղաքս, միա՛յն Աստուածէ Զեր Պաշտպանը, որուն նախախնամող աչքերն՝ աստղերը կուրացած չե՞ն դեռ :

— Արդեօ՛ք, այս Ծառին մէջն է, հարցուցին մանկական հետաքրքրութեամբ :

— Ո՛չ, գաւակներս, Աստուած երկինքն է, չեշտց Չայնը, այս անգամ շփոթած . Արեան Ծովէն թո՛ղ յառնէ Յոյսը, և թո՛ղ փարատէ Զարդերու Սուզն ու Սարսափը :

— Ուրեմն, Աստուած չտեսաւ ջարդը, հրդեհը եւ պղծութիւնները . հարցուցին սոսկումը շորթերնուն վրայ : — Այս՝, Աստուած տեսաւ, ու պիտի պատուհասէ ջարդի բոլոր պատճառ եղող հիւազները : Ուրեմն, աղօթեցէ՛ք, ու սկսէք ճաշել Ծնունդի Հրեշտակին սեղանին վրայ : Նահատակներուն ու Հեռուներուն ին եմ ես :

Թշուառները սկսան ճաշել . բայց վիշտը եւ ջարդի անլուր վերջունները կը կեղեքէին անոնց սիրաը, Ուամպրանի վրձնին յատուկ սեղան մըն էր այս, սեղան մը, որ Ասանայի կամ Հայ այրեացաւեր Տրովագայի աւերակոյախն վրայ պատրաստուած էր : Այդ գժբախտ Աղդի մը, գժբախտութեան ժառանգործները բան մը կը փնտռեն Ծնունդեան Ծառին» մէջ, մինչ Ծնունդեան «Սորհուրդ Մեծ»ը աւերակ եկեղեցիի մը սեղանէն կ'երգեն գափիներ, ու թշուառները կըսկին լալ . . . Ծնունդի Հրեշտակին զիրկը :

Խորհուրդը «Մեծ» էր, բայց ո՛չ «Սքանչելի», այլ «Զարհուրելի» : Նո՛յն սեղանին վրայ կամ նոյն խորհրդաւոր Ծառի շորքին ներքեւ 20000 որբերու սիրեւրը իրարու փարած, իրը հայ թշուառութեան Յամբիսին լարերը, հիւսեցին ա՛նապիս ողբ մը, զոր գեռ ոչ մէկ մարդկացին ականջ լսած էր : — Զգրուած ողբերը աւելի վսեմ ու ահաւոր են : — Այս արիւնէ ու արցունքէ վերլումւլած Ծառը՝ Բեթղէհեմեան Ծառը՝ պատիւ հրէշայնօրէն բռնաբարուած ու յօշուաւած չէր ներկայացներ Ռամայի մէջ . այլ անմեղունակ զիրցիկ մանուկներ միայն, որոնցմէ, ո՛վ Տէր իմ Յիսուս, քանի հազար հատ կ'ուզես՝ երկինքիդ արդար դատաստանին համար, ա՛հ, քանի հատ . . . Սուխնի ծալրը :

Երազին քօղին տակ, ցոյց տանք իրականութիւնը :

Գ.

Շուրջս կը նայիմ, ի՞նչ տեսնեմ.—Հայ Պատմութիւնը իր ամբողջ շրջաններով : «Ծննդեան Ծառ»ը չըջապատեր էին խնկելի Նախնեացս ստուերները, բայց սոսկ ստուերները : Կը լուի Գողթնի քնարները, որ ա'լ Հայաստանի «Գիրնի» ու «Աէր»ը չէին երգեր, այլ «արցունք եւ արիւն» : Կը սրբեմ արտասուացեղց աչքերս, այս անդամ ալ ի՞նչ տեսնեմ, «Ծննդեան Ծառի» բունին կրթնած էին «Հիւսիսափայլ»ի խմբագիր Սաեւիտնոս Նազարեանց, Միքայէլ Նալլանդեանց, Սմբատ Շահաղիզ, Գամառ-Քաթիսան և Բաֆփի, որոնք իրր ազատութեան ճշմա-րիտ Առաքեաները, շանթերը իրենց խարազան ըրած կը վատարէին շահախնդիր յեղափոխականները, կամ «Ազա-տութիւն» յորջողուած կոյսր պղծողները . հրացայտ աչ-քերնին յառած՝ կը գոռային Քրիստոսի սա' նշանաբանը «Տուն իմ առ'ն ազօթից կոչեսցի, եւ դուք արտէք զգա-այրս աւազակաց» :

Ազատութեան տաճարի լումայսիսիներուն, հատա-վաճառներուն, ազանեվաճառներուն և աւազակներուն գէմ էր այս հալածանքը : Ո՞վ կրնայ նկարագրել «Հիւ-սիսափայլ»ի, «Ազան Աստուած»ի, «Մայր Արաքսի»ի, «Զալալեդդին»ի, անմահ հեղինակներուն վրէժը : Այս պաշտելի վարպետներուն քով կար մէկն ալ, որ կարծե՛ս ամէնուն ճառագայթումն էր : Ուրուական չէ՛ր ան, այլ կենդանի իրականութիւն, «Մշակ»ի խմբագիր Գ. Արծ-րունին էր դա, որ ի տես Ատանայի որբերուն և որբու-նիներուն, գոռաց — «Ներսէս Ազգասէր Պատրիարքը ո՞ւր է, հէնց տեսել ուզում եմ նրան ու իր արրանեակների խմբակին» :

Յանկարծ «Ազգասէր» Պատրիարքին Ստուերը ելաւ : — Սրբազն, տեսնում ես, յիշե՛ր, յիշե՛ր, 1876ի «Այժմ կամ երբէք» առաջնորդող յօդուածիս, որը ձեր կողմից բուռն հակառակութեան հանդիպեցաւ, ես դէն շպրտում եմ մեղքը, ձեր ճիւին» :

Սակայն Սրբազնը արտասուագին աչքերով ու դող-դողուն քայլերով առաջացաւ գէսփի Գ. Արծրունի, որուն ճակատը համբուրելով ըստ «Ես քեզ մեղայ», խաբուեցայ... իրաւունք ունիս եղեր, ով ճշմարիտ Մարգարէ» :

— Մեծերը խարում են : Մեծը անմեղ ժողովուրդը ջարգում է, ողջում է և յօջուում է, այսպէս գոչեց Գ. Արծրունի, արդար վրէժիմդրութեամբ վատուած :

— Անէծք, անէծք զիս խարով Հրէշին, Ապտիւլ Հա-միտին, յարեց Ներսէս Պատրիարք, անէծք Հիւարային... :

— «Անա՛ թողեալ լիցի ձեզ տունդ ձեր աւերակ» : յիշե՛ր Աւետարանի պատգամը, բայց ո՞ւր է «Մասիսի» խմբագիր՝ Կ. Խւթիւճեանը — իրաւունք ունիս եղեր, դողդոջուն ձայնով մը յեղյեղեց Կ. Խւթիւճեանի Ստուերը որ ամօթահար կ'ըլլայ հետասոյզ բուի մը պէս :

— Գ. Արծրունի, դառնալով «ազգասէր» Պատրիար-քին, արբազան, բայխի՛ր «Ծննդեան Ծառ»ի կարմիր պատուները, որոնք ձեր ուզիղ գործունէութիւնից հասու-նացըրել են . բայխի՛ր :

— Հեռաւանս Գ. Արծրունի, դուք բաժնեցէք .

— Բայց ես չէի նրանց պատասխանատուն, կցորդեց Արծրունին՝ Յեղափոխութեան ճշմարիտ Հիմնադրի մը իրաւունքով :

— Բիւրաւոր զոհերու անէծքներն ու վայնասունը կը լսեմսա՛ «Ծննդեան Ծառ»ին, որ Հայ ողբարկու Արձանն է :

— Սակայն գո՛ւք անկեցիք այդ Ծառը :

— Ո՞չ թէ մինք, այլ մարդագաղան Համիտը, շեշտեց Ներսէս Պատրիարք, անէծքի ապարափ մը տեղալով Ելաբղի հայակուլ ձիւազի գլխուն, ուր՝ Արհնն մը կ'ապրէր:

— Զե՞մ կրնար բամնել այդ նորանշան պտուղները, ահ, ձեռքնը բա, ձեռքնը բա . . . կը դողդզան արեան անդունդին վրայ, որ Ազգիս գերեզմանը եղաւ . . . :

— Մինչ կը գուան անդիէն՝ Սաւեփաննոս Նազարեանց, Միքայէլ Նալբանդեանց, Շահազիզ, Գամառ-Քամիպա և Ռաֆֆի. — «անէծք պատճառներուն . բայց դեռ պէտք չէ վհատիլ, Յոյսի կամարը, երկնքի մէջ մի վիճակն, այլ ձեր միութեան ու ձեր միաձոյլ Եսին մէջ» :

Լալագին համբուրելով «Ծննդեան Ծառ»ն ու որբերը, կը հեռանան Տորոսի ողբահնչուն սարերէն, ուր՝ Իւրաքանչիւրը իր աղատութեան երգը երգեց լուսիվեր:

Մինչ լեռնիվար Գ. Արծրունի կը շարունակէր իր վէճը Ներսէս Պատրիարքին հետ:

— Սրբազն, ինչո՞ւ չես ուզում բամնել սա՝ «Ծննդեան Ծառ»ի պտուղները.

— Գ. Արծրունի, մի՛ խարազաներ դժոխի կատաղիքներէ հալածական Սատերս, թո՛ղ որ, երկինքի հուրն ու շանթը թափեմ դրուժան հրէշին՝ Համիտին վրայ, որ պաշտելի Ազգիս Դահիճը եղաւ: Ալլահին պատուհան իր Ան:

Բայց կարծե՛ս Ալլաթինիի Բանտարկեալին դիւային ձայնն իսկ հնչէր հոն — «Պունու պէն տէյիլ իտիմ, պու աղաձը տիքէն սուլթան Համիտ տէյիլ իտի» :

Սակայն ո՛չ ոք լսեց այդ ձայնը, որ երբեմն շանթի ոյժն ունէր: Եղուկ, որ արդ Վիշապին Լաօկօնն եղաւ ՀԱՅԻ:

Մինչ Գ. Արծրունի շարունակելով — ահա՛, ես Էլ հետեւում եմ իմ Նախորդներին, դարձեալ կրկնում եմ — «թողեալ լիցի ձեղ տունդ ձեր աւերակ» :

— Բայց իրաւունք ունէր, հառաչեց Ներսէս, ու թուղուց «Ծննդեան Ծառ»ը, որ այնքան չարաշուք թուեցաւ իրեն: «Դժիսեմ ճակատապիր», հառաչելով՝ ինքն ալ հեռացաւ, այսպէս՝ ինչպէս էը հեռանայ, Հայր հը էր հուիբ Դարձած Օհակէն:

Որբերն ու Որբուհիները բան մը չէին հասկցած 1876ի այս պատմական նօանաւոր տօջանի ո՛չ վէճերէն և ո՛չ իսկ անման դէմքերէն, անօթի ծարաւ էին ու յագեցան. սեղանը վերցուած էր. մինչդեռ «Ծննդեան Ծառ»ը գեռ պիտի մնար այնպէս: Նոյն մահացունչ թատերաբեմին վրայ երեւցաւ Կիլիկիոյ Սահակ Կաթողիկոսը, քսանիած մազերով ու շանթահար դէմքով, մարդոցմէ և . . . նոյն իսկ Աստուծմէ յօյաը կարած՝ խելազարի մը պէս խոյս կուտար լքելով իր կիսովին ջարդուած ու սրբաղջուած Հօտը և հրոյ ճարակ եղած եկեղեցիները:

Երբ ճամբան յանկարծ երեւցաւ Քրիստոս Հայ եկեղեցիի մը ծխաշունչ աւերակներէն — «ո՞ւր կ'երթաս»՝ «Quo va dis».

Սահակ կաթողիկոս Պետրոս առաքեալին պէս սարսափահար — «Անցորդ, ի՞նչպէս չփախչիմ, հօսս կոստրեցին, քաղաքներս ու գլւղերս քանդեցին ու այրեցին, քահանաներս խաչեցին, կոյսերս պղծեցին. ահ, ոչինչ մնաց, Յիսուսի կըսպառէի ու Ան ալ մոռցեր էր մեզ այնպէս որ, դիւային խոշտանգանքի ու պղծանքի մատնուած Զոհերը սկսան հեծեծագին պոռալ «Աստուած չկայ . . .»: Անհուն Վիճակը Անհուննին Մահն է:

— Ետեւէս եկուր, ես եմ Յիսուսը:

— Ներէ, Տէր իմ, թողութիւն չնորնէ, ամենուն, զի վիշտը սպերախտ է. ահա մեր «Ծննդեան Ծառ»ը:

Եկէք որդեակներս, մօտենալով թշուառներուն,

համբուրեմ ձեզ. զի դուք էք իմ սիրոյս վկաները : Առէք այս իմ սիրոյս արխմանովը ներկուած պատուղները, որոնց մէջ զրած եմ «Յարութեան Յոյսը» :

Թշուասները իրենց սրտին մէջ անպատճեմ ուրախութիւն զգացին, բայց ահաբեկիչ էր տղոց վայնասունը, որովհետեւ պատուղները հաղիւ թէ իրենց չուրթերուն դպցուցին, իւրաքանչիւր պատուղ սկսուե խօսիլ իր կրած պղծութիւնն ու չարչարանքը : Վիշտը տարերեն ալ կը խօսեցնէ, մինչ եւրազա իր Զրահաւորներէն դժոխային նախճիրը կը դիմէր . բայց այդ նախճէրը մարդկունեան պատճեն ուղարկեած էր :

Ամէն պատուղ Զոհի մը հոգին էր : Պղծուած ու խոշանքուած հայ կոյսերու, մայրերու և հարսերու և խիզախ քաջներու հոգիներն էին անոնք : Համբո՞յր ամէնուղ :

Յիսուս «Ծննդեան Ծառ»ին մօտ անհռւնապէս մտասոյց այն անլուր, բայց հայութեան համար աղջողին վաժանգ սպասնացող Տրամին առջեւ, հրաշք մը գործեց՝ փոխարկելով այն պատուղները անմահ հոգիներու, որոնք հրեշտակներու պէս երկինք թռան : Իսկ Որբերն ու Որբուհիները իր գիրկը առաւ ու սրտապնդեց զանոնք առագայ Յոյսի մը ներշնչումով : Մինչ քայլ մը անդին քաղկատարած ու ծնրագիր ու լալագին կ'ազօթէր Հայրապետը իրեն արուազ ու աննշան ծառայ մը, զի Տէրոջ Հոգին կը ճառագայթէր «Ծննդեան Ծառ»ին վրայ — ԱՌ, Տէր փրկէ՛ մեղ... փրկէ՛ . զի դուն ևս մեր Յոյսն ու Կեանքը : Կարծէմ, հողը, օդը, ջուրը, հո-ըւը և երկինքն աւ գլուխացնեն Գէ արիւնէն :

— Բայջակներուէ՛, զի ե՛ս եմ թշուառ աղջերուն պաշտպանը՝ Յիսուս... : Երանի սպաւորներուն, զի անոնք պիտի միսիթարուին :

Երբ թշուասները լսեցին — ԱՌ Տէր մեր, Յիսուս,

փրկէ՛ ու մեղի դարձուր մեր ծնողքը, քոյրերն ու եղբայրները, ա՛ն, դարձուր մեղի, որ մեղմանայ մեր տառապանքը : Մինչեւ ե՞րբ պիտի սպասենք այս «Խաչի Ծառ»ին տակ :

— Ինձի եկէք որդեակներս, անդա՛մ մըն ալ համբութեմ ու գրկեմ ձեզ, զի ես ալ թշուառ ծնայ, թշուառ ապրեցայ ու թշուառ մեռայ... իմ ետեւէս եկէք, ես ձեզ պիտի առաջնորդեմ գէպի Յոյսի ու Լոյսի Տաճարը, ուր այս «Ծառ»ը պիտի վերածնի օր մը, բայց մի՛ հեռանաք ինձմէ՛ : Առանց արեան չկայ Յարութիւն... :

Եղակարձ Յիսուս համբարձաւ, մինչ Որբերն ու Որբուհիները կ'երգէին «Խորհուրդ Մեծ» չարականը . իսկ Ա. Հայրապետը Ալակերպութեան ներկայ առաքեալի մը պէս ապշահար գետին փուռած էր «Ծննդեան Ծառ»ին տակ :

Արթնցաւ որ ի՞նչ աեմնէ, միայն կիսամերկ ու բոկան, անօթի ու ստգոյն Որբեր ու Որբուհիներ : Յիսուս Մանուկի Ծննդեան Սրչալոյն էր, որ կը չողար Ատանայիւերակներուն վրայ, ուր՝ վշտակոծ երեւակայութեամբ փոխադրուելով այս Տեսիլքը աեսայ, Տեսիլք մը՝ որ ցընորական չէր, այլ նոյն ինքն ԱյերԵսԱլՆ Ա.ՏԱ.ՆԱ.Ն, որ է 1910ի «Ծննդեան Ծառ»ը, ուր՝ Պայրընի Չալւա Հարուսի սա՛ հառաջանցը կը կրկնեմ .

«Ա.Ա լինդ վայր միտք իմ յածին, ժամ է դառնալ ինձ իՓուլս, - յաւերակաց մեջ կանգնիլ իիր աւերակ կենդանի :»

Ա.Ա, ես ալ կիցած էի աւերակաց մէջ իրը կինդանի աւերակ մը, իմ սրտիս մէջ կրկելով Ատանայն կամ Ծննդեան ԾԱ.Բ.Բ, որ է Հայութեան ծառացած Վիշտը :



ՀԵՂԻՆԱԿԻՆ ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ ԳՈՐԾԵՐԸ



ՊԱՏՄԱԿԱՆ ՍԵՐ

- 1.— Պատմութիւն Հայ Մատենագրութեան Ե—Ի դար
- 2.— Պատմութիւն Հայ Եկեղեցւոյ Ա—Ի դար
- 3.— Պատմութիւն Հայ Կրթութեան

Ա. ԽՊԱԿԱՆ ՍԵՐ

- 4.— Հարիւր լիսուն Սաղմոսներ Ա. Եւ Բ. հասոր
- 5.— Սէր Եւ Պատուհան Ա. Եւ Բ. հասոր
- 6.— Բանտարկիալը (վիպակ)
- 7.— Զկնորսին Աղջիկը (վիպակ)

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՍԵՐ

- 8.— Շալվարլը (զաւառական կեանքէ) — Հինգ արարով
- 9.— Մարդազազաններ — Հինգ արար
- 10.— Տասներկու Առաքեալներ — Երեք արարով
- 11.— Տասներկու Ամիսներ — Չորս արարով

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- 12.— Քից անզիացի մեծ Բանասեղծը Եւ իր զործերը
- 13.— Գրիգոր Շահինեան Եւ իր զործերը
- 14.— Մրբուճի Ցիւսար Եւ իր զործերը
- 15.— Իպաէն Եւ իր զործերը

ԲՆԱԲԵՐԳԻԱԿԱՆ ՍԵՐ

- 16.— Ծովահէնը (Աղեքսանդրիա Տպուած՝ այժմ սպառած)
- 17.— Թաքուն Սէր — Երկիասոր
- 18.— Տաղեր Եւ Գեղօններ

- 19.— Հայ Մուսայ
- 20.— Աշխարհիս Ովկէաններն ու Ծովերը
- 21.— Լէանդր Եւ Հերով
- 22.— Արինն — Այլազովսրի
- 23.— Ութեակներ
- 24.— Իսէալ Գեղեցկութիւնը
- 25.— Մրիս Քսարը
- 26.— Այց մը Պետրոս Գուրեանի շիրմին

ԻՄՊԱՏԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՎԱԿԱՐՈՒԹԻՒՆ

- 27.— Ազատ Խոհիեր
- 28.— Մէր Եւ Տարփանը — 120 հնչեակներով
- 29.— Եպիկտէս
- 30.— Շոբէնհաուէր

Ա.ՏԵՇԱԿԱՆ ՍԵՐ

- 31.— Հայրենասիրական ձառեր (ԲըթիՇան, Շիշի Եւ այլուր խօսուած)
- 32.— Դամբանականներ



ԳՐԱՏՈՒՆ

ՅՈՎԼԱՆՆԵՍ ԵՍԿԻԵԱՆ

ԿԵԴՐՈՆ . — Ամեն տեսակ Գիտական, Վիպական եւ Դպրոցական դասագրելերու, ինչպէս նաև Դպրոցական հանդեսներու առքիւ ողոք նուեր տրուելիք գրերու եւ Մանկապարտեզի նիւթերու :

ԿԸ ՊԱՏՐԱՍՏԵ . — Բարենիւ, Պատուանիւ, Պանձանիւ, Վիճակացոյց, Վկայական, Այցաբարտ, Նամակագլուխ, եւ այս կարգի տպագրութիւններ խիմ մահուր բուլքի վրայ վերջին գիներով :

 Գործառնութիւն մի՛շ կանխիկ

در سعادت خواهانجیان خانشده کتبخانه جدید — *Xwagħek.*



«Ազգային գրադարան





ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ

Յովհաննես Էսկիեսն Գրատուն Խօրասանձեան խան
Կ. ՊՈԼԻՍ